

բայց Ալբասի դքսին հողակուած խստութիւնն՝ ընդգետ ոյն անձնանց՝ որը ամենաթիշեն անձնան անհաւասարութեան թեան կակածահաց ենթարկուէ ի Փիթիափառ ի կապար գէկը, ժեր ժառապին արդարացի սարսափանաց պատճառ եղած էր : Հրամացյացին իրեն որ յուսով չի մը թատրէ : և իրեն յանձնարարելով ազշիկս, պարարփին դունչն գուրա թուար, և են արշաւասոյր վաղցընելով՝ կանդի ճամբան բռնեցի, ուր յուսոյի բարեկամաց մէկոն քոյ պատ հուրցիւ : Հուսով կանէս ինկամ, և աղնաց արակ՝ որ կարել չեղան ինձ կանդ համար, Ալբասի դքսին արդիկան անձնանց առաջ շատ առաջ՝ իրենց միջոց գտան ևսկ ճամբան առաջ կարելու : Իրեն բարձար մոնելու վրա էի : Այս տանին միշտ վար ցատցեցի, և թողով զնոյն արձակ՝ գիմնցի

պահուըլունու : Մոն-Բլանդէնի յր չակալըը, և վերջապէս հասայ մոնց վալքը : Մնացածն մեզի ծանօթ է, Հայր իմ, պէտքէնու զուք ինքն ազնուական զթով զիս ժամկեցից թշանեաց ձեռքնեն Այն, անորդան եմ ես պայմանի զթութեան : Խեղու եղորս արեամբ շազախուած կ'ուզէի ես եղուու քանել և ինքզիւս անձնամբ կամովի արդար րութեան ձեռքը տալ երկնից բարկութիւնը զիշեցնելու համար, որ զպացաց է այսուի երկար տօնեն անպատճեաւս մասուած... բայց ազշիկու, բայց քաղցր, սիրելին, առաջինի զաւուս, ուն, ուշով է որ ինքն ալ մասնակցի պատոյց և վատանմբառութեան հօր մի՛ որ լուսի մեռ դպարտ է... թող առնէ վերցնէ ինսեն Աստուած իմ կեանքս, բայց թող խնայէ միոյն իմ Աւշիսիս...» :

(Ճարայարելի)



ԳԵՂԱՐՈՒԵՍՔ

— ♦♦ —

ԱՊԱԿԵՂԵՆ ՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ

Ապակէոյ ժագումն. — Գունաշորեալ ապակէոյ հնուրիւնն. — Ապակէղէն պատուհանը և հիարլուրիւն:



պակի և մետաղ ձուլելու արուեստն վաղուց հետէ ծանօթ էր : Հրեապք կրնային ծանօթանակ ապակւոյ, կ'ըսէ Պ.

Բատիսասիէր՝ իրենց յեզիւսոս գերութեան և Փինիկիցւոց հետ ունեցած յարաբերութեան առթիւ: Յիշրաւի, սոքա կրկին ազգեր են՝ որոնք կանգնեցին ապակւոյ առաջին գործարանները, և ստացան հնարագիտական մեծ համբաւ : Պլինիոս² շատ կը գովէ Սիդոնի գործաւորաց ճարտարութիւնը . որոյ սպին կարծեաց հաւաստիք մ'են վերջին ժամանակներս գտուած ապակեղէն անօթոց բեկորքն, որոց վերայ սիդոնացի արուեստառարաց անուանք դրոշմուած կը տես-

նուին : Կ'երեւի որ գիտէին նոքա թէ հալել և թէ ձուել զապակին, և այնու հսկայական մեծութեամբ զանազան առարկաներ կազմել : Բայ վը կայութեանց երոգոսոսի ծ և թէու փրաստի՝⁴ ծիւրոսի հերակլեան տաճարին մէջ կար միակառու զմրուխտէ շննուած սիւն մի, որ արտաքոյ կարգի պայծառութիւն մի կը ցայտէր : Հաւասորէն այս սիւնս գունաւորեալ ապակւոյ ձեռագործ զանգուած մ'էր⁵:

3. Գիրք Բ.

4. Ճառ յաղագ քարանց. տպ. 1784. Էջ 44 և 45.

5. Գուցէ սոքա սպին սիւներն են՝ զորս տեսնելու զնաց Ա. Պետրոս Փինիկիոյ ծովեաբրաց գրայ կառուցուած Արամակ կղզոյն մէջ. Ա. Կոմմ. Հոռմ. Վերածան. Ա. է, կ'ըսէ. Videndi in eâ (insula), gratiâ mirum aliquod opus, voluminas vitreas magnitudinis immensae ..

1. Գատմարիւն ապակէոյ առ Երրայեցիս։
2. Գիրք 1.9. ՎՀ. ԻԶ. Սիդոն արուեստառ ապակւոյ։

Անշուշտ այս ոճով էր նաև Սերապիսի կին կանգուն բարձրութեամբ արձանն՝ զոր կը յիշատակէ Ապարիանու: Պինիս կ'աւանդէ մեզ, թէ Սիդոնացիք նմանողութեամբ կատարեալ յասպիս կը ձեւացնէին. և այս արտադրութիւնս Հռովմայեցիք կը գործածէին ի զարդ իրենց ապարանից:

Մարգ և Պարսիկը այլ կը գործածէին զապակին: Պարսից արքայից արքային արքունեաց մէջ գտուած շքեղութեան մասին՝ գաղափար մի տարուհամար, Աթենացիք գեսապանք իրենց հայրենիքը գառնալէն յետոյ՝ կը պատմէին, թէ նա իրենց ապակեղէն և ուկեղէն գաւաթներով խմցլնել տուածէ:

Ապացուցուած է, թէ Եթովպացիք կատարելապէս գիտէին ապակագործութեան արուեստն: Պատմիչք կը յիշատակին, թէ այս ժողովուրդս այդ նիւթով կը շինէր շիրիմներ, ինչպէս նաեւ գիտէր մեռելոց դիակն այլ ապակենան ծեփերով ծածկել: Եթէ հաւատանք Պինիսոսի, Հնդկաստանի բնակիչք հրաշալի ճարտարութեամբ թանկագին քարեր կը ձեւացընէին, և սոյն այս արուեստակեալ քարերը կը ծախէին յաճախ, անցընել տարով զանոնք իրը յակինթ կամ կարկեան քարեր:

Տարակոյս չկայ, թէ Եգիպտացիք շատ ծաղկեցոցին ապակագործութեան արուեստի զանազան նիւղերը. լաւ գիտէին նվազ զանազան գոյներով

1. Աթեն. Ա. Բ. Գ. Բ. — Արխոտոփ. Ական., 74. — Ականանենամբ կատարեգութեան մէջ, կը պատմէ գեսապանն Դիկոսիքայ՝ որ պատգամաւոր դրկուած էր յԵկրատոնն առ արքայից արքայն, Եթիեմեայ իշխանութեան ժաժամանակ (ութունուհնգ ողիմպագին երկրորդ տարին): Ամեն տեղ, կը յաւելու նա, կը քանադատակին զմեզ ոսկեղ, և ապակեղէն զաւաթներով զուտ և փառաւոր գինի խմցընել:

2. Հերագոստոս, թրգմ. Դիմ Բիերի. Ա. Բ. Թ. 382.

Կիտուածներ բաղադրել, զորս կը պատէին թէ ոսկեղէն չքնաղ զարդերու վերայ, և թէ խեցիներու կամ թըրծուն կաւեղէններու, յորոց մեզի մացած են հրաշալի օրինակներ, որք և կը կոչուին եգիպտական յախաւապակիք. ասոնք ծածկուած են կանաչ կամ երկնագոյն կապուտակ գեղեցիկ կիտուածներով, և կը պակապական գաղափարէն ծագկի անօթներ կամ սեաւ գծագրութիւններ: Լիգուանիոյ թանգարանին մէջ կային երկու հարիւր կոտրէ աւելի եղագուտական ապակեղէններ, կիտուածներ, կամ ապակւոյ կամ կիտուածի զանգուածներ, որոց ամենն այլ՝ յերակի զարմանալի աշխատութեան արդիւնք էին: Մոյն այս առարկայից մէջ կը գտուէին հատիկներու և կիտուածնեղէն կամ ապակեղէն խողովակներու հիւտուածներ՝ զանազան երկներանգ գոյներով: Զոհացործութեանց համար գործածուած ապակեղէն անօթքն՝ որք Թերէի Քառնակ տաճարին պեղմանց միջէն յերեւան եկան, կ'ապացուցանեն մեզ ապակագործութեան արուեստին հնութիւնը: Ստրարոն կը յիէ գաղտնիք մը՝ որով Թերէի արուեստաւորք կը ձեւացնէին հրաշալի կերպով յակինթ, շափիղայ, կարկեհան և զմրուխտ, ինչպէս նաև շինծու սեաւ սաթ:

Գարձեալ կը գտուէին անթափանցիկ ապակեղէն անօթներ՝ որոց փորն զարգարուած է գեղին ծպեղներով: Աթենէու՝ կը վկայէ՝ թէ Եգիպտացիք գիտէին ոսկեղօծել զապակւն: Նմանապէս կ'երեւի՝ թէ Եթովպացուց պէս շիրիմներ կը շինէին այս նիւթով: Սուետոնիոս և Ստրարոն՝ կը պատմեն, թէ Աւգուստոս կայսրն յԵգիպտոս գտուելով՝ իրեն առջեւ հանել

3. Ինկորագր. Լիգուանիոյ եգիպտ. թանգարանին. 1826, թ. 446:

4. Գիրք Ե. Գ. Ե.

5. Գիրք Է:

տուաւ ապակեղէն արկդի մը մէջ գը-
րուած մեծին Ալզեքսանդրի մարմինը,
յորում զետեղած էր զայն Սելեւկոս
Եւրիսոսատ՝ յետ հանել տալոյ ոսկե-
ղէն մնտուկի մը միջէն ուր ի սկզբան
գրուած էր :

Հակառակ վկայութեան Պլինիոսի
երկար ատեն կարծուած էր, թէ հի-
ներն ապակիէ հայելի չէին շներ :
Հիմայ գիտութիւնն ընդունած է զայդ .
վասն զի կան յիշատակարանք որ զայդ
կը հաւաստեն : Տուրինի թանգարա-
նին մէջ կը գտուի սոյն հայելիներէս
մին՝ որ փայտեղէն շրջանակով մի ա-
գուցուած է, սպիտակ քարով շնուած
եղիպտական փոքրիկ նկարի մը դա-
հին վերայ :

Կայ գարձեալ նոյն թանգարանին
մէջ ուրիշ մ'այլ՝ նմանապէս շրջանա-
կով ագուցուած, իրենց չափազանց
գիւրաբեկութեան պատճառաւ՝ սոյն
յիշատակներէս քիչ բան պահուած է
մինչեւ առ մեզ. սակայն բաւական է
մի քանի գտուածն այլ՝ հնադիտաց
կարծիքը հերքելու, որք կը պնդէին,
թէ հին ժամանակ միայն ողորկուած
մետաղէ հայելիք կը շինուեին :

Հոռվմէական ինքնակարութեան ներ-
քեւ այլ պահեցին Եգիպտացիք իրենց
առաւելութիւնն ապակագործութեան
արուեստին մէջ :

Եթէ նկատուին Յունաց Ասիոյ և
Ասքիկոյ կողմանքը բնակող ազգաց
հետ ունեցած վաճառականութեան
անթիւ յարաբերութիւնք, այն ժա-
մանակ պիտի հաւատացուի անշուշտ՝
թէ պէտք է որ ապակւոյ գործարանք

1. Վիէլ, Արուեստ ապակեղէն մկարչորեան.
թ. 4.

2. Պ. Բատիսափէր տեսեր իսկ է յշգիպտաս
շատ մը սոյն ապակեղէն հայելիներէս. որոնք բո-
լորածեւ էին, 5-6 հարիւրդամետր արամա-
գով. և իրենց արտաքին երեսն քիչ մը կործն.
թարդ. Ազուցուած էին սոքա խարըսխիք վերայ
թրծուն հոգէ փոքրիկ արձաններով և հանուած
Սահարայի պեղմութերէ :

Եղած ըլլան յԵլլադա շատ հին ժա-
մանակէ, Սակայն ստոցդն ըսելու հա-
մար, այս ենթագրութեանս հաւաս-
տիչ վկայութիւն չեմք գտներ հին մա-
տենագրաց մէջ: Մ'եկնարանք պատ-
ճառարանորէն գիտել կու տան մեզ,
որ եթէ ապակին ծանօթ ըլլար բա-
նաստեղծից՝ անտարակիցս նոքա պիտի
շզանային ակնարկութիւն մ'ընել ի-
րենց գրուածոց մէջ նորա թափանց-
կութեան և յստակութեան վերայ, Ա-
րիստոփան է առաջին հեղանակն՝ որ
գործածեր է նաև բառը, զոր կը
թարգմանեն ապակի, Մ'եկ կարծէնք,
թէ անիրաւ է հեղինակաց գրուածոց
պակասութենէն հետեւցնել, թէ ուրեմն
Յոյնք չէին գիտեր ապակի գործել՝ այն
ժամանակներ՝ յորում գեղարուեստք
բանստեղծութիւն և իմաստափրու-
թիւն կը փայլէին նոցա քով մեծ և
կենդանի պայծառութեամբ: Ստոցդ
է, որ Յոյնք ապակւոյ գործարաններ
ունէին այն ժամանակ՝ յորում և Հռով-
մայեցիք. և կ'աշխատէին դրեթէ մի և
նոյն ոճով, և յետ ինքնակալութեան
անկման՝ իրենց մեաց ապակագործու-
թեան արուեստն, որոյ աւանդները
և հրաշալի գաղտնիքները պահեցին:

Արդ ապակագործութեան արուեստն
գետ յիտալիա չի մտած՝ արդէն զար-
գացեր էր: Կ'երեւի, թէ Հռովմայե-
ցիք իրենց գէպ 'ի յլսիխ ըրած աշ-
խարհակալութիւններէն յետոյ ծանօ-
թացան ապակագործութեան, որ է
ըսել՝ կիկերոնի ժամանակ: Հաւանա-
կան է որ Հռովմայ մէջ ապակեղինաց
գործարանները կանգնողլքն եղած լի-
նին՝ գործաւորաց և արուեստաւորաց
այն անհուն բազմութիւնն՝ որ խուռն
կը գիմէին հօն ի սկզբան անդ ինք-
նակալութեան. հեղինակաց յիշատա-
կած առաջին գործարանն հաստա-
տուած էր փլամինեան կրկէսին քով :

3. Հռովմայու, Հին Հռովմ.. Ա. Ե. Գ. Դ. Թ.
229:

Բառ վկայութեան Մարտիանոսի¹ ու-
թիւ մ'այլ շնուռած էր նաև կելիսո
լերան քովերը, ատաղձագործաց թա-
զին մօտ :

Լատին մատենագիրք խիստ քիչ
մանրամասն ծանօթութիւն կու տան
մեղ Հռովմայ մէջ շնուռող ապակեղե-
զինաց մասին : Լուկրետիոս առաջինն
է՝ որ կը խօսի ապակւոյ վերայ. տեղ
մը կ'ըսէ նա², որ ձայնն կրնայ մար-
մոց ամենէն աւելի ծուած խողովակաց
միջէն ևս անցնիլ, բայց միայն թէ
նոցա ծակտիքներն ուղղագիծ ըլլան,
ինչպէս է ապակւոյն, որոյ միջէն պատ-
կերն ամբողջովին կ'անցնի : Ուրիշ
տեղ մ'այլ կը կարգանք³, թէ կան
արտարգիսմոնք որ քարի մէջ կը
թափանցեն, կան որ փայտի մէջ կը
թափանցեն, կան այլ որ արծաթի
մէջ կը մոնեն, գեռ այլ կան որ ա-
պակւոյ ծակտիքներու միջէն անցք մը
կը բանան :

Սենեկա իւր գրուածոց շատ աե-
ղեաց մէջ կ'աւանդէ մեզ, թէ ապակ-
ւոյ գործածութիւնն բոլորովին նոր
էր ինքնակալութեան սկսելու ժամա-
նակ, այլ խիստ շուտ տարածուեցաւ :
Կը յաւելու նա, թէ ինքն շատ կը
փափաքէր ցուցընել Պոսիդոնիսի՝ ա-
նօթ փշող գործաւոր մի⁴, և թէ իւր
ժամանակն մարդ մը շատ աղքատ կը
համարուէր՝ եթէ իւր աան ձեղունն
ապակւոյ թիթեղներով ծածկուած չըլ-
լար⁵ :

Պիլնիս կ'աւանդէ, թէ իւր ժա-
մանակն գիտէին թէ գունաւորել ա-
պակին, թէ փշել, թէ ճախարակել և
թէ քանդակել. բաւական մեծու-
թեամբ հռովմէական գործարանի սա-
փորներ կան, ինչպէս որ կարելի է

տեսնել լուվրի թանգարանին մէջ : Հա-
ւաքուած է նաև նշանաւոր թիւ մը
մեռելոց յուզարկաւորութեան փոքրիկ
ապակեղէն անօթներու, երկայն վզով՝
որք ե կը կոչուին անօթ արտասուաց:
Շինուած են նոյնպէս հրաշալի գա-
ւաթմներ, որոց շինութեան աշխատու-
թիւնն այնքան գծուարին էր, որ ոսկ-
ւոյ կոսով կը ծախէին զանոնք : Պլի-
նիս կը պատմէ, թէ Ներոն հատ մի
գնեց անոնցմէ՝ միջին մեծութեամբ՝
վից հազար սեստերտի, որոնք կը շի-
նուէին մանրակրկիտ խնամքով : Ամե-
նէն աւելի բնափր ա'նօթներն անոնք
էին՝ որոնք զարգարուած էին հարթ
կամ խոր քանդակներով : Բուռնա-
րուսինի այս ոճով ոսկեզօծեալ կրկին
անօթներ գծագրեց :

Գետնագամբանաց մէջ գտուեցան
գաւաթներու և քսեստներու մեծ քա-
նակութիւն մի, որոց յատակին վերայ
ոսկեղէն կերպարանքներ կը տես-
նուին : Սոյց յատակն և ոսքն շատ
հաստ շինուած լինելով՝ առանց ջախ-
ջախուելու մնացեր են : Այս անօթ-
ներն շինուած են այլ և այլ բեկոր-
ներէ : Կըոր ապակւոյ թիթզան մի վե-
րայ՝ որ յատակի տեղ կը ծառայէր՝
գործաւորն կը հաստատէր ինչժով
թիթեղնագործ ոսկւոյ տերեւ մի, և
սպաքաւն կը գծագրէր անձինք կան-
գուն կամ կիսանձնեայ, ինչպէս նաև
իւր ուղած արձանագրութիւնքը . Նը-
մանապէս նա յերեւան կը հանէր սլա-
քան՝ թեթեւ ստուերագծերով շու-
քերը և ձեւերը : Այս ոճով պատրաս-
տուած թիթեղն յարմարցընելով ա-
նօթին յատակին և ոտից վերայ՝ կը
դրուէր փուռի մէջ և ենթարկուէր
բաւական սաստիկ կրակի մը աղդե-
ցութեան, սցյան տարբեր մասունքը
միմեանց հետ միացնելու նպատակաւ.
Այս տեսակ ձեռագործք վաղուց հետէ
հնարուեր էին :

Սոյն հեղինակութեանց վկայ են նաև
վզպիսկոս և Ստակիսու : Առաջինն կը

1. Տիղաք. Հառ. գիրք. Դ. Վ. Ա.

2. Գիրք Դ.

3. Գիրք Զ.

4. Նամակ. Է. Յ.

5. Նամակ. 86

ծաղրէ ֆերմոսի տան շուայլութիւնը, որ ամբողջովին ծածկուած էր ապա-
կելէն քառակուսի թիթեղներով և
պատի կպուցած կպրային նիւթերով
և այլ խառնուրդներով։ Ստակիս
կը խօսի ապակելէն թիթեղներու
վերայ, որովք զարդարուած էին Ետ-
րուրից բաղանեաց ձեղուններն։ Նախ
սկսեր էին որմերը զարդարել մար-
մարեայ թիթեղներով, յետոյ հա-
րուստ մարդիկ զանոնք փոխանակե-
ցին զանազան գոյներով ապակելէն
թիթեղներով. որոնք գեռ աւելի զար-
դարած էին երբեմն նկարներով և
երբեմն հարթ քանդակներով։ Այս
հնախօսական կարեւոր խնդիրս՝ որոյ
մասին արդէն խօսեր էր Արքա Բար-
թելըմի, վերստին յուզեց Պ. Հոռով
Հոռչէտ։ « Փառնեսեան կղզւոյն մէջ
գտուեցան, կ'ըսէ նա, ապակեղէն սա-
րայասակի բաւական մեծ բեկորք.
անկէ աւելի առաջ Պասսերի կը պատ-
մէ, թէ առիթ մ'ունենալով հին ա-
մարմանցի մը աւերակները քններու
(որ շինուած էր Ս. Ներեայ և Արքել-
լեայ եկեղեցւոյ և Ս. Սերաստիանոսի
դրան միջոցին մէջ) մեծ զարմանքով
մի տեսաւ, որ նոյն խակ յարկաց յա-
տակներն ապակելէն խիստ զանգուա-
ծով մի կազմուած էին։

Հոռվմէական կայսրութեան առա-
ջին գարէն սկսեալ՝ ապակին կը գործ-
ածուէր միւսիննէ պատակերները շի-
նելու համար։ Ի սկզբան՝ այս տեսակ
նկարն կը կազմուէր մարմարի փոք-
րիկ կտորուակներէ, և կամ բռազօ-
ծեալ հողոյ խորանարդներէ։ Խորա-
նարդները կը կազմէին զանազան գոյ-
ներով ապակիէ, և կը հաստատէին
կռէզի մը վերայ, այն ոճով՝ որ նը-
կարի կերպարանք յառաջ բերեն։
Քիչ յետոյ, թոյնք իրենց միւսիններն
այնպիսի կերպով կը կարգադրէին՝
որ նկարներն ոսկեյտակի մի վերայ
կ'ենէին, և այն ոճս պահուեցաւ յի-
տալիս միջին դարու մէջ։ Ոսկւոյ տե-

րեւն այս խորանարդներու վերայ այն
կերպով կը յարմարցուեր՝ ինչպէս որ
անօիժոց յատակին վերայ, որոյ մասին
խօսեցանք, խէժով կը հաստատէին
զայդ և ծեծուած ապակելոյ ծեփով մի
կը ծածկէին որ փուռի մէջ կը պայ-
ծառանար՝ Այս միւսիններս կը ծա-
ռայէին ոչ միայն շէնքերու սալայա-
տակը զարդարելու՝ այլ նաև որմերը,
և մինչեւ անգամ կամարները։

Մտիպուած եմք ճանչնալու, թէ գ-
դարու վերջէն յառաջ բնաւ հեղինակ
մի բացայացոյ խօսքերով չէ յիշած ա-
պակեղէն պատուհան։ Առաջին գրիչն՝
որ ակնարկութիւն կ'ընէ ապակիններու
գործածութեան վերայ՝ Սենեկա է։
Կ'ըսէ, թէ իւր ժամանակ սկսեր էին
ապակւոյ կտորներ գործածել, որոց
մըջէն կ'անցնէր պայծառ լոյս մի։
Շատ վիճարանութիւն եղած է speci-
lar և testa բառերու նշանակութեան
վերայ. ք'նադատութեանց մեծամաս-
նութիւնք միաբանած են ըսելու, թէ
այս բառերս ուրիշ բան չէին նշանա-
կեր՝ բայց եթէ թափանցիկ նիւթ մի։
Կարելի է նոյն հետեւանքը հանել նաեւ
այն վիճարանութիւններէն՝ զոր ըրած
են մեկնաբանք այն կտորին վերայ,
յորում Փիլոն երբայցեցին կը պատմէ
կալիգուլա կայսեր՝ իրեն ըրած ընդ-
ունելութիւնը։

Սակայն վինքելման դրականապէս
ստուգած է, թէ Հերկուլանցի տան
մը պատուհանի վերայ՝ ապակեղէն
տախտակներով շրջանակ մի գտուած
է։ Մեկնաբանք լաւագոյն համարած
են լոռութեամբ անցնիլ այսպիսի դրա-
կան իրողութեան մի մասին, քան թէ
ընդունել զայդ՝ իբրև անժխտելի յի-
շատակարան։ Միւս կողմանէ, հըռ-
չակաւոր գերմանացի հնագէտն հրա-
տարակեց և նկարագրեց՝ յետ Բել-

1. Թէոփիլ.. Ա. Բ. Գ. ԺԵ
2. Սենեկ. Նամակ. 90

լորեայ՝ փաւստինեան բաղանեաց մէջ գտուած հին նկար մի, յորում տեսեր է նա թափանցիկ պապակիներով զարդարուած շրջանակի մը պատկերացում: Եթե վիճելմանի հին ապակիներու մեծ քանակութիւն մի գըտուած է: Կէլ հաւաստեաւ կ'ըսէ, թէ Պոմպէի մէջ գտուած են մի քանի պատուհանք՝ որոց շատերն ապակովէին: Մազուա արդի հմուտներու մեծարելիներէն մին՝ կրցաւ ամենայն պարագայիւք ստուգել այս իրս: Հռովմէական ապակիլով գրուած էին փորոքի մը մէջ, և միջոցէ միջոց գարձող ճարմանդներով բռնուած, որոնք կ'իջնէին ապակիներու վերայ զանոնք հաստատելու համար: Իրենց լայնութիւնն 54 հարիւրորդամետր է, բարձրութիւնն՝ գրեթէ 75 հարիւրորդամետր, թանձըրութիւնն՝ 22 հազարերորդամետր: Դարձեալ կը յաւելու նա, թէ նէապոլոյ ուսմանց թանգարանին մէջ կան ապակեղէն սալաքարերու բազմաթիւ կստորը ի Պոմպէա գտուած, որոնք կրնան մըցիլ արդի ապակիներու ամենէն գեղեցկաց հետ:

Ահա սարա գրական և բոլորովին վճռական են, և կը բանադատեն բնդունիկ տալ մեղ, թէ քրիստոնէական թուականի նախկին դարերէն ի վեր չռովմայեցիկ կը գործածէին ապակիներ՝ պատուհանները փակելու համար:

Արդ ինգիր է, թէ հիներն նոյնակս գիտէին արգեօք ապակեղէն ներկարարութիւն և գունաւորութիւն: Պլինիոս կ'աւանդէ մեղ, թէ իւր ժամանակ գիտէին գործաշորել ապակին, փշել, ճարտար ձեւեր տալ, և քանդակել: Լուվրի և վաստիկանի թանգարանաց մէջ կան ապակեղէն սափորներ և քսիստիներ, որոց յատակն կը ներկայացնէ մեղ կապոյտ ենթակայի վերայ առաքելոց ուկեղէն կերպարանքներ: Պլինիոս կը խօսի կարմիր անթափանցիկ ապակւոյ մի վե-

րայ, արինց քար կոչուած: Հռովմէական ամսարանցաց աւերակաց մէջ գտուեցան ապակւոյ վերայ նկարուած պատկերներու բազմութիւն բեկորներ: Նոյնակս վատիկանի թանգարանին մէջ եւս կը գտուին բազմաթիւ հրաշալի կոտորակք, որոց ենթակայն խաժագոյն է, անոր վերայ կան սպիտակ գունով սպանգարամետական տեսարանի մը չորս պատկերք, այնպիսի ոճով մի շնուռած՝ որ յիբրաւի կը յիշեցնէ մեղ հիներու ամենէն գեղեցիկ խաւաքար քանդակները: Որմերը և ձեղունները զարդարող ապակիք ոչ միայն զանգուածին մէջ՝ այլ և երեսնց գունաւորուած էին:

Իսկ թէ յորո՞ւմ էր ոսյն նկարչութեան իսկովթիւնն, զայդ գժուարին է ստուգել: Սակայն կ'երեւի թէ տախտակաց շատերն կապոյտ ապակիէ էին և միանգամայն խոռոշածեւ փորուած գծերու մէջ եղած գոյներով կիտուածնակարուած, ոմանք ալ զարդարուած էին տարածուած վրձնուվ յարմարուցած գոյներով: Քանի որ ապացուցուած է, թէ հիներն ստիպուած էին պատշաճեցնել անօթոց վերայ գունաւոր ապակիներէ կազմուած յապակի փոխարկելի գոյները: Կարելի է ասոի հետեւցնել, թէ նոյնակս կը գունաւորէին նոքա ապակւոյ քառակուի կարուները, որոցմով և իրենց տուները կը զարդարէին:

Յետ դ գարու, կ'ըսէ Պ. Բատիստիէր, պատուհանի ապակիներու վերայ յաճախ յիշատակովթիւնք կան յոյն և լատին հեղինակաց մէջ: Ս. Յովիչ: Ռակերերան իւր գրուածոց այլեւայլ տեղեցաց մէջ կը յիշէ զանազան գոյներով ապակեղէն բարձր պատուհաններ: Նոյնակս Ս. Հերոնիմոս կը նկարագրէ մեղ ապակւոյ թիթեղներով փակուած պատուհաններ: Լակտանտիոս աւելի ևս կը բացայցածէ

1. Երկասիր, հա. Է. Թ. 384.

երբ կ'ըսէ՛, թէ մեր հոգին կը տեսնէ առարկայները մարմնաւոր աշօք՝ իբր կիսաթափանց ապակիէ կամ թափանցիկ քարէ շինուած պատուհանաց միջէն՝ Ամէն բանէ աւելի նախկին տաճարներն զարդարուեցան գունաւոր ապակեղինքը։ Պրուգենատիս Դ գարէ սկսեալ՝ կը յիշէ այն ապակիները որովք զարդարուած էր Հռովմայ պարըստէ գուրս Սուրբ Պաւղոս տաճարն։ « Այս ժողովրդեան մեծաշուք փառաւորութիւնն բոլորվին արքայական է կ'ըսէ՛։ Բարեպաշտ իշխանն (կոստանդին)՝ որ նուիրեց զայդ, և մեծ ծախսով նորա կամարները նկարել տուաւ և ոսկեզօծ եալ պրշակներով ծածկեց, որպէս զի ցորեկուան լցոն ցոլացնէ արշալուսոյ ճառագայթները։ Կամարաձեւ պատուհանաց մէջ կը ծածանին զանազան գոյեերով ապակիք։ Նման գարնան ծաղիկներով զարդարուած փայլիկուն մարդագետներու։ Ոնորիս կայսեր ձեռօք նորոգուած սրբուհի Ագնեսի տաճարին մէջ գլուխուած արձանագրութիւն մի կը յայտնէ մեզ՝ թէ այն զարդարուած էր ապակիներով։ որոնք հրաշալի երեւոյթ մի յառաջ ընթէին։ Զ գալու մէջ կ. Պոլսոյ Ս. Սովիա տաճարն զարդարուեցաւ գունաւոր ապակիներով։ որոց արեւու եներու ժամանակ ազգած պայծառութեան վերայ զարմացմամբ մի կը խօսի Պաւղոս Լուսկաց։ Պրոկոպիոս կ'ըսէ՛, թէ այնպէս կը թուէր իբր թէ օրն կը ծագի տաճարի կա-

մարաց ներքեւ։ Այլ եւս կարելի չէ Ժիտել՝ թէ այս ապակիներս գունաւորեալ չըլլան։ վասն զի եթէ ասոնք պարզ կիսաթափանց և անգոյն եղած լինէին, յայտնի է թէ մատենագիրք այսպիսի բանաստեղծական հնարքներով պիտի չնկարագրէին։ Սակայն հարկ է գիտել՝ որ այս գունաւոր ապակիք կը գործածուէին միայն Յունաստանի և Խտալիոյ մէջ, թէպէտեւ շատ շրտով մոտաւ նաև ի Գաղղիա։ Մոյն յեղանակիս արուեստաւորք գիտէին՝ ոչ թէ միայն զանազան գոյներով ապակւոյ վերայ սեաւ ստուերագծեր քաշել, այլ նաև գունաւոր և անգոյն ապակւոյ վրան այլ նկարել։ Առաջին կերպին մէջ՝ նոքա կը ներկայացնէին մարմնոց կերպարանները գծերով և ստուերագծերով, որոնք կը ներկայացնէին երբեմն սեաւ կամ կապոյդ գոյներ, և երբեմն այլ գիտաւոր գոյնին երկու և մինչեւ անգամ երեկ աստիճանն. երկրորդին մէջ՝ այնպէս պատշաճ կը կազմէին ենթակայյն, որպէս զի չափաւորեն պայծառութիւնները, և յետոյ կը ձեւացընէին գըծերը և ստուերագծերը կամ սեաւ գոյներով և կամ գիտաւոր գոյնին աստիճաններով, ինչպէս նախկին գործողութեան մէջ։ Այս մանրամասն տեղեկութիւնքը մեզ ստորոն է թէոփիլոս՝ որ կը գըրէր ԺԲ գարու մէջ, սա ապակեղին նկարչութեան վրայ խօսած ժամանակը բնաւ զայդ իբր նոր գիւտ մի չի համարիր։

(Եարայարելի)

1. Լակտ. յաղագս պաշտ. Աստուժոյ գլ. ԺԳ.